

բաղրէ բաղաք, երկրէ երկիր պիտի բա-
լես, և պիտի չգտնես ապաստանելու ծածք
մը. դոները պիտի զարնես և բեզի բացող
պիտի չըլլայ. հաց պետի խնդրես, և բեզի
բար պիտի տան. ջուր պիտի ուզես և
բեզի պիտի տան աման մը լեցուն անոր
արինով՝ զոր ծախեցիր. պիտի լսա, և
արցունըներդ պիտի ըլլան կրակէ հեղեղ-
ներ, պիտի այրեն երեսներդ և վէրցերով
պիտի ծածկն: Քարերն՝ որոնց վրայ պի-
տի կոխես, պիտի պոռան. «Մատնի՛չ,
անիծեալ ըլլաս»: Մարդիկ զրեց տեսնել-
նուն՝ մէջի պիտի քաշուին, և ամէնոն
դէմբըն վրայ պիտի կարդաս. «Մատնի՛չ,
անիծեալ ըլլաս»: Բամարքի վրայ և ջու-
րերու մէջ մահը պիտի փնտուս, բայց
մահը քեզմէ պիտի հեռանայ շշելով ա-
կանջեղ. «Մատնի՛չ, անիծեալ ըլլաս»:
Զարագոյնն, ժամանակ մը ճակատագիրդ
պիտի գիտայ վրադ. պիտի գտնես բարե-
կամ մը և պիտի մատնես զանի, ու այդ
բարեկամդ իր քանտին խորէն պիտի պո-
ռայ երեսիդ. «Մատնի՛չ, անիծեալ ըլ-
լաս»: Բարիք ընելու կարելիստիւնը պի-
տի գտնես, բայց այդ բարերդ պիտի թու-
նաւորէ ընդունողներուն սիրած. «Անիծեալ
ըլլաս, մատնի՛չ, պիտի պոռան անոնց,
դուն ալ՝ քու բոլոր գործերդ ալ»:

«Ու այդպէս պիտի թափառիս զարե-
րով՝ տանելով հետդ տանջանցդ և կոր-
սուած հոգիդ կորից անիծեալ, և ապա-
գայ ազգերու պատմէ յափտենական տան-
ջանըը որ կը սպասէ մատնիշներուն: Ուաց
ելլ'ը, իրը գաւազան առ ձեռքդ այն
ճիշն որով կը յուսայիր մահը գտնել,
ու բալէ»:

Հազիւ լմցուց Տէրն իր խօսքերը, ուաց
ելաւ մատնիշը և ձեռքն առաւ գաւազանը:
Ծուտով անսահման և խորհրդաւոր հեռա-
ւորութեան մէջ՝ ուր կը սպասէ իրեն զա-
րաւոր կեանըը, մարեցաւ անոր բայլե-
րուն ձայնը:

Ու կը բալէ գեռ մինչև այսօր ամէն
կորմ ցանելով անհամաձայնութիւն, ատե-
լութիւն և մատնութիւն...»:

ԱԶԵՏԻԿՆ
Թարգմ. չ. Ա. Վ. Գոմտազնեալ

Հ Ա Ր Ա Ս Դ Ր

Ցէշանակ արդարոց
օրհնութեամբ եղցի.

Մերթ առաջնորդ ցոււկ բանաւոր Կ'ըլլայ
իրեն
Մէկն անոնցմէ որ անկեղծիկ զինք կը մի-
րեն,
Յաճախ մըտքովի օդասըլլաց կը շըրջի
Աւր հրաւիրէ ձայնն հոգեսէր իւր խըզի:
Հասակն հրակայ՝ դէմբն ալեծուփ՝
Երկայն միրուք վայելուչ,
Լուսաւորչայ պատկերի մ' հուպ՝
Առացինի այր մը լուրջ.

Հաճոյական, որչափ պատկառ երկոյթ.
Իմ մըտքին մէջ նա կը գըծէ
Անանիա Երակացի մը անրոյթ,
Միլտոն մը իսկ՝ որ մըտածէ.
«Ով երկնըի սիրուն զաւակն անդրանիկ,
Սըրտիս խորէն կու տամ բարին,
Լոյս սուրբ, փոխէ՛ բիբս ալ արեն՝
Այլոց նըման ես ալ ըլլամ երջանիկ...»:



Ա'յն որ նոր զարն համաշխարհի ըսկեսաւ՝
Մ'եծ վարդապետն հոգերաբի խօսք մ'ըսաւ.
«Փէտք է գիտնալ, ով մարդիկ,
Եթէ հաւատը ունենաց՝
Լոկ բառով մ'իսկ էք ճարպիկ
Արեր զըլել ծովուն տակ...»:

Դուն՝ ով Աղա Յովհաննէս՝ *
Բու հաւատքովը հըզօր
Մարին կատար կը հանես
Ծովերու ջուրն ալ այսօր:

Բու գործերուդ մէջ վըսեմ
Զայնն հաւատքիդ կը լըսեմ...
Ակսոն բեզի որ չունիս
Յօնցերուդ տակ ճառագայթ

* Յովհաննէս Ստեփանեան Զուրեթեանց, Թէոդո-
րիս (Խորիմ).

Այլ լուսագուրկ կը լոր միս,
ինչպէս սըրտիդ մէջը խայթ
եւ ոչ փրշիկ մը ունիս:

Կը հիանամ. զու լուսագուրկ արարած,
Աչքդ Հաւատքին անդեկնուն յար յառած. —
Եկեղեցի՝ տունն Աստուծոյ՝ զարդարել,
Անտարակոյս, քրիստոնէն է վայել,
Սակայն՝ թէ մարդ չունենայ
Աընապարծ փառք մ'ալ ոսին,
Ե՞րբ ճոխը ձօն մը կու տայ
Յոփ կեանըն ասող Քրիստոսին:

Բայց զու ըսկը. «Չեմ հարուստ,
Աւաղ, լոյսէն խակ զըրկուած...»
Այլ ինձ այդ ալ ի վերուստ
ինքնին տըւել էր Աստուծած...».
Եւ սուլըր անունն օրհնեցիր
ֆու Արարչիդ բարեհիր:

Առարկելի մի հարցում.
— Մի՛րտէ՝ ուր Հաւատքն է ծաղկած՝
ի՞նչ աստիճան գոհացում
Մէն մի գործէդ վե՛րջն ը՛զգաց...»

Քահանային, դղպիրներուն հագուստներ
Շատ մը տարի ալ նորոգում չեն ուզեր...
Ահա խորանն է մարմար,
Ու բացուած նո՞ր մ'ալ կամար՝
Ուր զու պատկեր մ'ոսկեծիր
Լուսաւորչայ ձօնեցիր...

Արդեօք երբէք զու կը խորհի՛ս
թէ աչքերուդ լոյս մը նորէն
Գուցէ տայ քեզ Առուրք Գրիգորիս.
— Բայց կոյս Հաւատքը ալնօրէն
Զէ որ սըրտիդ փառոս ունիս
Ուր կ'արժէ նա մեր տիեզերքն համօրէն...

— Լոյս մի՛ փենտոեր՝ չե՞ս կարօս,
Հաւատքդ հըզօր դիտակ մ'է
Ուր երկնից գեղը նարօտ
Արդէն հոգւոյդ կը պատմէ:

19 Դեկտեմբեր 1913

Ճ Ճ Ճ

Այլ ուխտդ, աւաղ, թողած կէս,
Արդ հողին տակ կը նընջես. —
Նընջէ՛, նընջէ՛ ալ հանգիստ,
Քեզի շերիմն է անիիստ.
Հաւատացեալ մ'էիր դուն
Որ փոխուեցար զըւարթուն.

Անլոյս թիրերըդ մարած
Արդ ճըրագներ են փառաց...
Նընջէ, նընջէ, յաւիտենից բունդ անդոյր,
Արդ լուսալի՛ր հաւատացեալ աշըրդ կոյր.
Նընջէ... Յուշիկն արդարներուն
Վէ՛ն օրհներգ մ'է՛ բարդ զարերուն:
Հ. ԳՐԱ. ԱՅՏԸՆԵԱՆՑ

Վանեսիկ

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԶԱԳԱՆԳ

Փսանեւելինաց ամերակ Նիկողայոս Տիգրանեանի երաժշտական գործունելութեան

Ներկայ տարուայ Յունիսի 1ին, Աղէցաւանդապօլում կատարուելու է երաժշտագէտ Նիկողայոս Տիգրանեանի գործունէութեան 25ամեայ յորելեանը:

Տաղանդաւոր երաժշտագէտը առաջին հայ ուսանողն էր, որ սրանից մօտ երեսուն տարի առաջ, լուսաւոր Եւրոպայում երաժշտական լուրջ կրթութիւն ստանաւ. լով՝ վերազարձաւ իր խեղճ ու խաւար հայրենիքը և իրան նպատակ զրեց ուսումնասիրել, չափի ու կանոնի վերածել մինչև այդ մոռացուած ու աշքից թողնած հայկական, պարսկական, վրացի և քրդական մեղեղիները:

Տիգրանեանն այն անձնաւորութիւնն էր, որ եւրոպական երաժշտութեան չափ ու կանոնին ենթարկելով արևելեան անսանձ մեղեղիները, մի կողմից գրկեց նըրքանց կորստից ու նորանոր աղաւաղում.